

նայնամտութիւն բոլորովին, կործանարար պիտի ըլլար մեր բարոյականին համար, վասնչի պիտի թոյլ տար որ մարզդ կարենայ ինքինքը նկատել իրեւ ոչ մէկ բարձրագոյն զօրութեանէ կախում ունեցող, առանց օրէնքի և անսահծ էակ մը, որ մերթ իր կիրքերուն է նաշալալի և մերթ զիպուածին:

Թէ ճշմարիտ լաւութեանց և մնեութեանց ազմիւրը Աստուած է միայն՝ քրիստոնէութիւնն է որ մեզի կը սորվեցնէ զայս անառարիթի ստուգութեամբ: Բարիին յափառեանկան թագաւորութիւնը որ եկեղեցւոյ կեանքին մէջ կ'իրականանայ, երկրի վրայ հաստատուեցաւ՝ այսինքն ինքինքը մարդոց պարտազրեց ոչ թէ մարդկային գիտութեանց կամ իմաստասիրութեան, այլ աստուածային յայտնութեան լրցովը: Ու Աստուած իր իմաստութեան և զօրութեան հաստատման և տարածումին իրեւ միջոց ընտրեց այնպիսի գործոններ, զորս մարդկային մտայնութիւնը պիտի ի բաց տարածեթէք արհամարկանքով: Պէտք չունի անիկա ազնուականութեան արիւնով, բարձր զարգացման յատկութիւններով և ոյժի և

փառքի համբաւով պարծող անձերու: իրեն կը բաւեն խեղճը, տկարը և նոյն իսկ գերին: Որպէսզի մարդիկ հասկնա՞ն արգեօք թէ Աստուած է մեր գրկութեան միակ հեղինակը, և թէ ինք միայն կրնայ տալ մեզի իմաստութիւն և սրբութիւն . . . :

Այս է Առաքեալին մտածումը. և այս միայն կրնայ լինիլ անմերժելի ճշմարտութիւնը: Ոչ թէ ամբարտաւանները, անոնք որոնց միակ նշանաբանն է զե՞ս, ե՞ս, կը տանին յաղթանակը կեանքին մէջ, այսինքն՝ ըստ Աւետարանի՝ ոչ քառանգեն երակիրը, այլ անոնք որ իրենց ամէն մէջ գործին սկզբն ու վերջը կը մտածեն. և Աստուծով՝ Աստուծով՝ Առաջինները իրենց անաստուածի անգամութեան մէջ ի վերջոյ չեն կրնար նշմարել և ըմբռնել թէ ո՞վ և ի՞նչ են իրենք. մինչ զերջինները Աստուծոյ մտածումին լոյսովը կը հասին ճշմարիտ ինքնանանաչութեան: Մարդոց յիմարտ գատածը իմաստուն է, ու տկարո համարածը՝ հզօր, Աստուծոյ չափանիշով: Ուր պարծին՝ ի Տէր պարծեցի:\*

Թ. Ե. Գ.

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

### ԿԸ ՀՐԱՄԱՅԷ ՓՈԹՈՐԻԿԻՆ

Դաս կը չաշչարէք դուք ինքզինենիդ նանիր բաներով.  
Անո՞ր՝ որ կ'ուզէ քիչ, կեանքն երջանիկ է միւս աւելի:  
Աշխարհա այս սիրոյ եւ ատելութեան ծով մըն է խրոսվ,  
Ու խաղաղութիւնն ես ինձ նետ ունիս. նայեցի ինձի:

Զեր յիմարական հրայրեներն ամէն՝ ծովն է կատաղի,  
Ու դուք կը կրուիք անոր դէմ բազում կերպերով դրժնեայ,  
Սակայն, նաևն՝ որուն մէջ ես ձեզի նետ եմ, կը խաղաղի.  
Վասրնզի կոծող ալիներն կ'իյնան նըւանիս վրայ:

Նուանելու համար ալիներն, զիտեմ ես բառեր վըսեմ.  
Նուանի հոգի ունեցէք, հոգին՝ կամ՝ բրաջուններաւ.  
Տըւէք ձեռներնիդ. հաւասէ ունեցէք դուք ձեր վրայ, կ'ըսեմ,  
Ու այսի հալիք ինձ պէս ծովուն վրայ, մինչեւ շատ հեռուն:

Թրգ. թ.

JEAN AICARD

## ՔՈՒՆԸ

Հրաշալի մարդը, որ ուներ իր հոգույն մէջ  
Ասդով լի՝ խան այս երկինքն՝ ա՛յլ մի երկնատուն,  
Ու սիրտին մէջ՝ արեւ մ', աղբիւր բոցի ամեէջ,  
Ու միտին մէջ՝ հանգարտ փայլող երջանկութիւնն,

Մարգ մը, որուն՝ փառէ՛ն հինուած էր վերարկուն,  
Ուղիղ միտէ՛ եւ ամենէն մաքուր վուտէն,  
Ուրուն խօսիեր ունէին վղողսկրի յրդլուսն,  
Մահիկին փայլն, ու կապրյափն երփներն ամէն,

Ոյր՝ ադամանդ մըն էր ամէն մէկ բառը պերն,  
Զորքս, ծըռած, կը ժողվէին աղքատներն խեղն,  
Ոյր՝ խոտին մէջ՝ խայլը ծաղկի ցանէր անվերջ,  
Նայուածն որուն՝ ռադ կը ցընցդէր հոգուց տըխելծ,

Լոյսէ մարդուն վրայ այդ՝ զիւերը երբուր զար,  
Մինակ, աղքատ մարդն այս, որուն սիրտն Աստուած էր,  
Պառկած ատենը, կը փրեսուէր զուր տեղ մի քար,  
Ուր, քնանալու համար, զըրուխն հանգչեցընէր:

Թրգ. Բ.

JEAN AICARD

**ԲԱՆԱՄՄԵՐԾԿԱՆ****ՆՇԱՆԱԳԻՐ ԿԱՐԳԱՑ ԲԱՆԻՑ****ԵԶՆԿԱՆ ԵՐԻՑՈՒ**

Եփրեմ Ասորին կոչում է Մնացորդաց  
զիրքը «Դպրութիւն իրաւամենու» և իր մեկ-  
նութիւնը սկսում է այսպէս, «Մատենազիրն  
Դպրութեան իրաւամենու, զի է մեկնութիւն  
նորա Դպրութիւն՝ վարումն աւուրց թաւ-  
գաւորաց Յուգայ»...

Խօսքն ա՚րբամենու մասին է՝ որ Մնա-  
ցորդաց գրքի ասորական անունն է, Քըւն  
Երրական անունն է Սեփեր Դիբրէ Հա-  
յամիմ, Sepher Dibhréy Ha-yamim, որ յիշա-  
տակում է Դ. Թագ. մէջ մընացորդ թա-

նից զրեալ են ի զիրս բանից աւուրց թագա-  
ւորացն Յուգայ», եւ թիթեան ձեզան (կամ  
իրմանու բան հերարակ) Պ. Թագ. ԺԴ, 18 և  
28. ԺԵ. յաճախիւ: Ուրեմն բուն հին անունն  
է՝ զիրք բանից աւուրց, որ եօթանասունք  
փոխել են Մնացորդաց-ի:

Երրայական անունն անցել է ասորերէն  
նախ որպէս Դիբրեամին, Dibryamén, յեսոյ  
խանգարուել գարձել է Երեամին, իբրամén,  
անգամ Բրեամին Bryamin, սկզբի դի, di  
զանկի զեղզումազ որն ասորի զրիչները ըբ-  
ուփել են իրենց լեզուի համահնչիւն նախ-  
զիր-ի հետ Եփրեմ Ասորին, մեկնութեան  
հեղինակը հարկա գիտէր անունն ծագու-  
մը և անպարտ է հետազայ աղճատման հաւ-  
մար:

Հայ թարգմանութեան մէջ ևս բառը  
ներկայանում է արդէն աղճատ ձեռզ, իբ-  
րամեն փոխանակ Դիբրամին (աւելի ճիշդ